

ԳԱՂՂԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՍԸ

(ԵԱՐ. տես 135)

Այս էր այն նամակին ծրագիրը՝ զոր Պիզմարք զործածեց զերմանական ժողովրդեան ցասումը զբողոքելու համար, ըսելով թէ սա ներումն խնդրելու ոճով շարադրեալ էր. սակայն Գազդիա պէտք էր ինքզինքը ապահովէր այնպիսի խնդրոյ մը մէջ՝ զոր Բրուսիա արդէն 1869 յուղեր էր, 1870ին ապօրինաւոր կերպով դարձեալ սկսեր էր, և ապագային մէջ ալ միշտ կրնար յուզել: Պէնէտէզիի վերջին հեռագիրք՝ լի էին ցասմամբ 'ի Պերլին և 'ի Մատրիտ բռնուած անհանգոյշութեան և ապօրէն ընթացքին դէմ: Կրամոն յուլիս 12ին իրիկունը դարձեալ գնաց 'ի Սէն-Գլու և օրուան այլևայլ միջադէպներն իմացուց կայսեր:

Նոյն գիշեր կայսրը իւր ձեռքով նամակ մը գրեց առ դուքսն Կրամոն, որ ցարդ չէ՛ հրատարակուած. Բրուսիոյ արքունիքէն ընդունելիք հրատարման հաստատութեան վրայ կը պնդէ կայսրը. «մինչև որ ուղղակի յէմնէ տեղեկութիւն մը չառնունք՝ պիտի շարունակուին պատերազմի պատրաստութիւնք, և անկարելի պիտի ըլլայ առ այժմ՝ խորհրդարանին պատասխանել»:

Այս իմաստով հեռագիր մ'ուղղեց Կրամոն կէս գիշերին, առ Պէնէտէզի, բայց կը յաւելուր. «Որոշ ըտէք թէ՛ թագաւորին և թէ Պիզմարքի որ մենք բնա գաղտնի դիտարութիւն մը չունինք, պատերազմելու պատճառանք չենք խնդրեր. այլ կը փափագինք՝ միայն պատուով վերջացընել այնպիսի խնդիր մը՝ որոյ ծագելուն մենք ոչ մի կերպով առիթ տուինք»: Մէդէսինքի առ Պէնուզ գրած մի նամակէն կ'իմանանք, որ եթէ Բրուսիոյ թագաւորն խօսք տար որ այսպիսի ընտրութիւն մը ապագային մէջ տեղի պիտի չունենար՝ այս միայն կը բաւէր պատերազմն արգիլելու և միջադէպը կնքելու. և թէ կայսրն ալ իմացուց Գուլիէլմոսի որ այս խնդիրն 'ի հասարակաց կարծեաց բռնադատեալ կ'ընէր:

Սակայն թագաւորն յէմն՝ ինքզինքը անտեղեկակ կը ձևացընէր լէոքոլտի հրատարականին նկատմամբ. բան մը որ 'ի Բարիզ կէսօրը ամէնն ալ գիտէին և 'ի Գերմանիա իսկ երեկոյեան 5ին ամէն լրագրաց մէջ հրատարակուեցաւ: Թագաւորն իր շրջագալութեան ժամանակ Պէնէտէզիի հանդիպեցաւ և ըսաւ թէ կը յուսար վաղը իշխաններէն տեղեկութիւն մ'առնուլ: 13ին առաւօտը՝ Պէնէտէզիի հեռագիր մ'ընդունեցաւ 'ի Սէն-Գլու ընդ նախագահութեամբ կայսեր հաւաքեալ պաշտօնէից ժողովէն, որ կը հրաւիրէր զինքը «վերջին ճիգ և փորձ մ'ընել առ թագաւորն»: Պաշտօնէից խորհուրդը՝ պատրաստ միշտ ո՛ր և է զիջումն ընելու՝ միաձայն որոշեր էր «զոհանալ այս վերջին փորձով՝ ինչպիսի ալ ըլլար արգասիքն»: Պէնէտէզի արդէն

նոյն առաւօտ թագաւորին ներկայացեր էր, որ հետեւել խօսքերն ըսեր էր. «Աննպատակ և անխիտան պարտականութիւն մը կը խնդրէք ինձմէ, ես բնաւ չեմ կրնար յանձն առնուլ այսպիսի պարտք մը» :

Եւ արձակեր էր զեսպանը՝ խոստանալով որ վերստին կը կոչէ եթէ տեղեկութիւն մ'առնու իշխանին հրաժարականին վրայ. արդ երբ պաշտօնէից խորհրդոյն հեռագիրն հասաւ՝ զեսպանը նոր ունկնդրութիւն մը խնդրեց. թագաւորը զայն մերժեց, և հրաժարման լուրն պաշտօնապէս առնելով՝ պատասխանել տուաւ թէ «կը հաստատէր այս հրաժարումը այն կերպով՝ ինչ սճով որ ընդունելութեան ժամանակ մասնակցեցաւ. իսկ երկրորդ պայմանին գալով՝ քաղաքորդ բացարձակապէս կը մերժէր նորաւնոր բանագնացորհունք այնպիսի երաշխաւորութեան մը համար՝ որ ապագայիւ մէջ զիջքը պիտի կապկրպէր» :

Նոյն իրիկունը՝ այս զիպաց տեղեկագիրն շինուեցաւ՝ և ոչն իսկ քաղաքորհն աւագ առջև իւր Ալէքէն ներքին խորհրդականէն, և հետագրաւ Պիղմարքի ղրկուեցաւ, զայն հրատարակելու իշխանութիւն տալով: Այս է ահա Էմմի այնչափ հռչակաւոր հեռագիրը :

Պիղմարք նախընթաց օրն հասեր էր՝ի Պերլին. գաաւ անդ զՄոլթըէ և իմացաւ որ իշխանաց հրաժարականը այլ ևս լրացած գործ մ'էր. նոյն իրիկունը այս խնդրոյն վրայ իտալիոյ զեսպանին հետ խօսեցաւ. անկարագրելի էր իր յուզումն և ցասումը. ոմանց մինչև հրաժարականը տալու փափագ յայտնեց. իսկ թագաժառանգին՝ որմէ զազունի կը պահէր իրաւամբ իւր խորհուրդներն՝ ըսաւ թէ՛ ՚ի վարձին պիտի դառնար: Բայց Անգղիոյ զեսպանին լորտ լոֆգիւսի հետ աւելի բացուեցաւ. զեսպանն միամտաբար միջադէպին յաջող լուծման համար՝ Պիղմարքի խնդակցութեան զացեր էր. սա պատասխանեց թէ «յետ այսչափ զիպաց և անցից՝ Բրուսիա այսուհետեւ պէտք է ապագային համար երաշխաւորութիւն մը պահանջէ՛ ՚ի Գաղղիոյ. զոր կամ չէզոք պետութեանց առջև և կամ պաշտօնական կերպով մը պէտք է կատարէ. և եթէ կրամանի բռնած սպառնական լեզուին և ընթացից մեկնութիւնն իսկոյն չտրուէր՝ բրուսիական կառավարութիւնն ստիպեալ հաստացումն պիտի խնդրէր ՚ի Գաղղիոյ» :

Միակայն Պիղմարք ինքնին կը խոստովանի (առ կայսրն Գուլիէլմոս Բ սուլթան տեղեկագրին մէջ), յուլիս 1 Յին՝ «պատերազմն անխուսափելի և անհրաժեշտ կը համարէր», և թէ կը գառնար ՚ի վարձին «միայն իւր հրաժարականը տալէն վերջը» : Ուստի պատերազմը զրգուլու համար՝ Պիղմարք նոյն իսկ պիտի համարձակէր առաջարկել Գաղղիոյ որ թողութիւն խնդրէր ՚ի Բրուսիոյ :

Բայց զէպք այլապէս անօրինեցին. յուլիս 1 Յին երեկոյեան՝ ՚ի վիլհէլմ շրաաւէ Պիղմարք սեղանակից ունէր իրեն զմարալխան Մոլթըէ և զգորալարն Ռուն, պատերազմի պաշտօնեայն. այն ժամուն հասաւ Էմմի հեռագիրը. հարկ էր, կը գրէ իւր Յիշատակարանաց մէջ զօրալարն Ռուն, «ա-

բազուկներով Գերմանիոյ խաղաղասիրական զգացումներն փոխել 'ի տեսու-
նեան ցատումն և կատաղութիւն : Յ' էմն անցած դէպքերն և Պէնէտէզիի տե-
սակցութիւնը՝ այս յեղաշրջութեան հիմն եղան . հետևաբար 'ի Վիլհէլմշդ-
րաստէ գրուեցաւ էմնի այն հեռագիրը՝ զոր քսանեւորս ժամուց մէջ հազա-
բաւոր բովաբեր փողերն մեծամայն հնչեցուցին» :

Էս սակայն հեռագիրն ստուգիւ թագաւորին սենեկէն ելած էր , և Ալֆ-
քէն խորհրդականին ձեռքը գրուած . սակայն ամենայն ինչ անոր հրատարա-
կութեան ոճէն և կերպէն կը կատուէր . Պիզմարք իւր բարձրաստիճանն հիւ-
րերու ներկայութեան՝ քաղուած մ'ըրաւ այն հեռագրէն , և ըստ կամն ա-
ւելցուց և յապտեց . աւելցուցած մասն է .

« Թագաւորն էմնի աղբիւրները շրջազայած ժամանակ՝ Պէնէտէզիի կոմսին
հանդիպելով՝ կ'ըսէ թէ օրուան մէջ կը յուսայ որ իշխանաց հրաժարականն
ընդունի . առ այս Պէնէտէզիի կը պատասխանէ թէ ինքն արդէն նախընթաց
գիշերն Բարիզէն ընդունած էր այդ հրաժարման լուրը . այն ատեն թագա-
ւորն համարեցաւ թէ խնդիրը վերջացեր էր . բայց զեսպանն յանկարծակի և
յանդգնաբար պահանջեց թագաւորէն որ երաշխաւորութիւն մը տայ , որով ե-
թէ ապագային մէջ նմանօրինակ ընտրութեան խնդիր մը ծագէր՝ չկարենար
բնաւ իւր հաւանութիւնը շնորհել : Թագաւորն այս առաջարկը բացարձակա-
պէս մերժեց . և երբ զեսպանն բազմիցս և ջերմ կերպով կրկնեց իւր ա-
ռաջարկն՝ նա ալ միշտ հաստատուն մնաց իւր մերժման վրայ . սակայն կոմ-
սըն Պէնէտէզիի երեք ժամ վերջը նոր ունկնդրութիւն մը խնդրեց . մերժեց
զայն թագաւորը , լաւ գիտնալով որ ուրիշ պատասխան չէր կրնար տալ , և
այն այսպէսով խզեցան բանագնացութիւնը » : Այս հեռագիրը Պիզմարք իսկոյն
իրեն ծառայող Հիւսիսային Գերմանիոյ օրագրիւն ղրկեց , զոր առանձին
թերթով մը հրատարակեց :

Իսկ 'ի Պիզմարքն՝ կը կարծէին թէ միջադէպը վերջացեր և խաղաղութիւ-
նըն ապահոված էր . խուսն բազմութիւն ժողովրդեան՝ հրապարակաց և փո-
ղոցներու մէջ զիզուեր էր . օրուան հեղձուցիչ տապոյն պատճառաւ՝ ամէնը
զուրս ելեր էին . յանկարծ երեկոյեան ժամը 10ին , թէպէտ ոստիկանու-
թիւնն փողոցներու մէջ օրագիր ծախելն արգիլած էր , անթիւ բազմութիւն
մը լրարարվանսուաց մայրաքաղաքին մէջ ցրուեցաւ , ձրիաբար բաշխելով ա-
մէնուն յիշեալ օրագրին յաւելուածը , որ 'ի Պիզմարքէ խարդախեալ հե-
ռագիրը կը բովանդակէր :

Այս լրոյն վրայ ժողովուրդը կայծակնահար եղաւ . ոչ ոք այլ ևս կը տա-
բակուէր այս նորալրոյն ծանուութեան կարեւորութեան և իւր աղէտաբեր հե-
տեանաց վրայ : « Երէկ , — կը զրէր Ռոզան առ զուրսն կրամոն յուլիս
14ին , — ամէնը խաղաղութիւն կը յուսային . իսկ այս առաւօտ՝ այլ ևս
ոչ ոք կ'երկբայի պատերազմին վրայ . Հիւսիսային խորհրդարանաց հաւաքումն ,
որ այսուհետև գերմանական պիտի կոչուի , և զինուորական շարժումնք ա-

րագութեամբ պիտի կատարուին. արդէն քանի մ'օրէ 'ի վեր պահետի գունդերն 'ի զէն կոչուեցան, անհատական հասարմամբ» ։

Գերման լրագիրք այս միջադէպը մեծցուցին և այլակերպեցին. իբրև թէ Պէնէտէզիի՝ հասարակաց առջև այն հարցմունքն և պահանջն ըրեր էր թագաւորէն, արհամարհելով նորա արքայական մեծփայելութիւնն նախատական պնդազխութեամբ ։

14ին առաւօտը՝ Պէրլինէ հեռագիր մը հասա 'ի Բարիզ, Գաղղիոյ գործակատարէն, Պ. Լը Սուլտէ, որ նախընթաց օրուան դիպաց համաժողով տեղեկագիրն էր. հազիւ այս նորայուրք հրատարակեցան՝ այնպիսի ահաւոր և բուռն տպաւորութիւն մը գործեցին առհասարակ ամբողջին վրայ՝ որ կը վախցուէր «թէ կառավարութիւնը պիտի չկարենայ պատերազմի հրատարակութիւնն արգելու» . զայս կը գրէր Լորտ Լիոն ։

Սակայն կառավարութիւնը չանսաց խռոնիճադանճին զբացման և ցաման. թէպէտ ընդհանուր անհամբերութենէ ստիպեալ էր՝ բայց այնու հանդերձ խորհրդարանին բնաւ բան չհաղորդեց. կէս օրը՝ վէրդէր կրամննի այցելութեան գալով՝ յայտնեց թէ նախատուէր է իբր թէ ինքն զրգած ըլլայ ըզթագաւորն կայսեր նամակ գրելու. թէ հրաման ունի արձակարդ մը խնդրելու և անմիջապէս Բարիզէն մեկնելու ։

Մինչ երեսփոխանաց խորհրդարանն 'ի նիստ գումարուած էր՝ Պաշտօնէից ժողովն ընդ նախագահութեամբ կայսեր հաւաքուած էր 'ի Դիւյլլըի. խորհրդակցութիւնն շատ երկար և աղմկայից եղաւ. սակայն խաղաղասիրական գաղափարն յաղթանակեց և վճռուեցաւ պարզապէս ընդունիլ Լէորալս իշխանին հրաժարականը. և որպէս զի ապագային մէջ այս զէպըը չկրկնուի՝ պետութեանց միջամտութիւնը պիտի խնդրուէր, և իբրև միջազգային ընդհանուր կանոն պիտի առաջարկուէր՝ որ թագաւորոջ մեծամեծ ընտանեաց անդամաց և ոչ մին կարող ըլլայ բազմիւ օտար զահու մը վրայ՝ առանց միաբան հաւանութեան գլխաւոր պետութեանց և կայսրն ինքնին այս առաջարկութեան ծրագիրը պատրաստեց, և խնդրեց որ խորհրդարանը շարունակէ իւր նիստը՝ մինչև կառավարութեանէն լուր մը հաղորդուի իրեն ։ Բայց այս լուրը բնաւ չհաղորդուեցաւ. ինչ պատճառաւ. էմիլ Օլլիվիէ յանձն առեր էր շարադրել կայսեր ծրագրած առաջարկութիւնն, բայց պտտղան ձեւ և ոճը չգտնելով՝ քանի մը ժամ՝ յետաձգեց այս աշխատութիւնն ։ Ժամանակ չկրարնջնելու համար, ստիպեալ 'ի թախանձանաց պատերազմի պաշտօնէին, և սակ սկզբնական ապահովութեան համար՝ ժամը 4,50ին պահետի գունդերն 'ի զէն կոչելու հրամանն հրատարակուեցաւ ։ Թէ՛ իրիկունը և թէ՛ ամբողջ գիշերը՝ շատ յուզիչ և վրդովիչ լուրեր կը հասնէին մի զկնի միւտայ. առտու գլուած էր այնուհետև Բրուսիոյ թշնամական դիտաւորութիւնը ։ և վախ կար որ զՊաղղլա բոլորովին անպատրաստ և անզէն պիտի գտնէր ։

Ահա այս պարագայից մէջ յուլիս 15ին առաւօտը՝ Պաշտօնէից ժողովը միաձայն հաւանութեամբ վճռեց պատերազմի հրատարակութիւնն՝ որ նոյն

օրն իսկ խորհրդարանին մէջ կարգացուեցաւ: Կրամնն ալ մտաւրուտ պատե-
րազմին պատճառաւ: Աւստրիոյ և իտալիոյ ներկայացուցչայ հետ զաշնակցու-
թեան մը բանագնացութիւնն սկսաւ:

Յուլիս 19ին՝ Պ. Լը Սուլտ 'ի Պերլին Պիզմարքի հազորդեց պատերազ-
մի հրատարակութիւնն. մնացածը ամենուն ծանօթ է:

ԼՈՆՏՐԱՅԻ ԳԼԽԱԻՈՐ ԹԵՐԹԵՐԸ

Ով որ «Printing House Square» է (Հրատարակ Տպագրու-
թեան) կը մտնէ Times (Թայմզ) պաշտօնատունը՝ այն գոնէն ու-
րոյ վրայ կայ մեծ ժամացոյց մը, որ 'ի ձախակողմն անցելոյն
բաց գիրքն, և յաջն ապագային գոց գիրքն՝ ունի, մեծ սրահ
մը կը գտնէ՝ որոյ մի միակ զարդն է լրագրոյն ամբողջական
հաւաքումը, 1788 յունուարի առաջին թուէն սկսեալ: Թայմզի
առաջին թիւերը՝ իբր ծաւալ այսօրուանէն շատ տարբերութիւն
ունին. իւրաքանչիւրը ութածալ չորս էջերէ կը ձևանայ, որ
ձեռքով տպուած և կէսէն աւելի ծանուցումներ կը պարունակէ.
արտաքին օր աուր լուրերը միշտ հին են, գրեթէ շաբաթ մը.
Իսկ ներքիններն՝ բաց 'ի թատերականացն և խորհրդարանին
տեղեկագրոց՝ առհասարակ աննշան են: Տասուերկու սանթիմ
կ'արժէր թերթը, և գրեթէ հազարի չափ օրինակք կը տպա-
գրուէին: Բայց ընդ աճել նիւթական ծաւալի օրագրին՝ յայտնի
կը տեսնուի նաև որ ճարտարագոյն ձեռք մը և գրիչ մ'ալ նիւ-
թոց լաւագոյն բաժանում մը կը ներմուծէ: Յարտաքին լրոց
նորագոյն և ամենէն վերջինները միայն կը տեսնուին. այնպէս
որ գաղղիական պատերազմաց ժամանակ՝ Թայմզ կառավարու-
թեան սուրհանդակներն իսկ կ'անցնի, և միշտ անոնցմէ առաջ
կը մատակարարէ իւր ընթերցողաց վերջին դէպք և արկածք:

Ուստի իրեն համար այլ ևս ուրիշ բան պակաս չի մնար,
բայց միայն արտաքին լրոց նման՝ հասարակաց կարծիքն ևս ըմ-
բռնել արագութեամբ և տպագրել 'ի զարմանս նոյն իսկ ըն-
թերցողաց. և ահա կամաց կամաց այն նախնի հատուկտիր
բանք և զրոյցք՝ խմբագրական լուրջ և անաչառ յօդուածոց կեր-
պարանք կ'առնուն. մինչև որ հուսկ յետոյ յիսուն տարի վերջը՝ այս
խմբագրականք ըստ բանից Քարլիլի կը սահմանուին «Ազգու-
և զօրաւոր ձայն Թայմզի»: